

ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆԸ

Գ. — Թէ մարդկային կեանքի բանաւորութեան անհրաժեշտ է անձնական յարակալութիւնը ատիկա կրնայ, թերեւս, ամենայնապէս կերպով տեսնուի երբ նկատի առնենք այն էպպէս անսահման կարելիութիւնները որոնք գիտութեան և նկարագրի մէջ կը յարակցին: Եթէ մահը կը վերջացնէ ամէն բան, այս կարելիութիւնները կը պարունակուին մարդուն խոր բնութեան մէջ միմիայն որպէսզի առանց արդարացման անոնք յափշտակուին յանկարծ և բրտորէն: Մարմինն ունի գոյութեան իր շրջանը, ինչպէս ծառ մը ան. կը ծնի, կը հասնի իր կեանքի վտանգաւոր տարիներուն, կը թարշամի և կը մեռնի, բայց միտքը գիտակցարար կը քալէ վերելքոտ ծառուղի մը, կ'ընդարձակէ իր հորիզոնները, կը խորացնէ հասկացողութեամբ թափանցողութիւնը (insight) և միշտ գիտէ թէ յարածուն գիտութեան կարելիութիւններուն սահման չկայ: Մտքի աշխարհը անսահման թազաւորութիւն մըն է. միտքը իր բոլոր կատարելագործութիւններուն մէջ ռահվիրայ մըն է յաւէտ որ կը լսէ անձանօթ գաւառներու կոչը մօտաւոր բլուրներու կարգի մը վրայէն, և մարդուն իմացութիւնը, գիտակից այս անսպառ զօրութեանականութիւններուն, կը մեռնի, ինչպէս մեռաւ Կէօթէ, աղաղակելով իր վերջին վայրկեաններուն մէջ, «Աւելի լոյս»: Զգալ անվերջ հրապուրը տակաւին ձեռք չբերուած ճշմարտութեան՝ էական բնոյթն է իմացական կեանքի: Եթէ Հիւքսլէյ կը նախադասէ Դժոխքը՝ գիտնալու իր յարածուն կարողութեան զազարումէն՝ պատճառն այն է որ կը զգայ այն տարրական կիրքը որուն ամենանշանաւոր արտայայտութիւնը Միլտոն գրաւ իր չքեզ Սատանային բերին մէջ, երբ նկարագրեց փոսին հոգեվարքները:

«Որովհետեւ ո՞վ պիտի ուզէր կորսնցնել այս իմացական գոյութիւնը, թէ և լի տառապանքով, այն խորհուրդները որոնք կը յածին յաւիտենականութեան մէջ, կորնչիլ յաւէտ կ'անուած և կորսուած անստեղծ զիշերուան լայն արգանդին մէջ, զուրկ զգացումէ և շարժումէ»: Ոչ թէ փոքր

մարդիկ, այլ ամենամեծ մտաւոր կեանքի մարդիկ ամենէն աւելի զգացած են այն աննեքելի նենգութիւնը զոր տիեզերքը ի գործ կը դնէ մեր վրայ, եթէ մեզի կը բանայ գիտնալու անվերջ կարելիութիւնը միայն մերժելով անոր պտղաբերութիւնը:

Ինչ որ ճշմարիտ է մտքի մասին, ճշմարիտ է նկարագրի մասին, որովհետեւ հոգեւոր կեանքի զօրութեանականութիւնը չունի ըմբռնելի սահման: Զուիցերիոյ մէջ ճամբորդ մը կը պատմէ մեզի թէ, իր ճամբուն մասին անստոյգ ըլլալով, ճամբուն եղբքքը գտնուող մանչու մը հարցուց թէ Քանտէրսթէկը ուր էր, և ընդունեց, ինչպէս ինք գիտել կուտայ, ամենէն նշանակալից պատասխանը որ երբեք տրուած ըլլար իրեն: «Չեմ գիտեր, պարոն», ըսաւ լաճը, «թէ ուր է Քանտէրսթէկը, բայց հոն տանող ճամբայ կայ»: Ատիկա մարդուն հոգեւոր փորձառութեան մէկ սղամատեանն է: Իտէալը մեր տեսութենէն անդին է, վախճան մըն է այն որուն տեղը երբեք չի կրնար որոշուիլ, բայց միշտ նկարագրի յառաջատուական կատարելագործութեամբ գիտակից ենք թէ անվերջ ճամբու մը վրայ ենք որ մեզ կ'առաջնորդէ դէպի անվերջ կատարելագործութիւն: Մինչ մահը, հետեւաբար, տրամաբանօրէն կը թուի մարմինն բաժինը, ան կուգայ իրրեւ օտար ինքնակոչ մը, միջամուխ մը հոգեւոր կեանքի յառաջդիմութեան մէջ: Մահը սկիզբէն կը բնակի մարմինն մէջ, բայց մահը զող մըն է որ կը յայտնուի նկարագրի մէջ և անկէ կը զողնայ անոր անվերջ տենչանքի էական բնութիւնը: Ոչ թէ պզտիկ հոգիները, այլ հոգիով մեծ մարդիկ ամենէն աւելի գիտակից են այն անսահման թազաւորութեան որուն մէջ իրենք կը ներկայացուին բարոյական նկարագրի թէկուզ տկար սկզբնաւորութիւններովը և ամենէն աւելի գիտակից այն խորգախտութեան զոր կեանքը ի գործ կը դնէ իրենց վրայ, եթէ ան կը ստեղծէ, միայն յուսախափ ընելու համար, ինչ որ Ուօրտըսօրթ կը կոչէ:

«Մարդուն ամենեւնի ազնիւ usnողգելին, Թեւ սակաւին անկշակ ու անկարգաւորեալ, Այդ սենչը աւելի վստ, աւելի պաշտելի լակի մը հաւար, Ահա մարդկային կեանքի հասարակաց կողմը, օրակսն հագուստը»:

Այդ անմահութեան ի նպաստ փաստը միշտ պարունակած է այն իրողութիւնը զոր յայտարարեցինք, թէ մարդկային կեանքը երկրի մակարդակին վրայ միայն աւելի կը խոստանայ քան կը ստանայ, կը տենչայ իր ձեռք բերել կրցածէն աւելի և կը թողուի մահուան ատեն անկատար և յուսախափ ընող բեկոր մը, ծայրատուած, մասնակի, անկատար, որ կը մեռնի ինչպէս Մովսէս Նէպօ լերան գագաթին վրայ, զուր նայելով դէպի այն գաւառները զորս երազեց աշխարհակալել բայց որոնց երբեք չը հասաւ: Այս փաստը, սակայն, յաճախ կը յայտարարուի այնպէս որ աւելի կամ պակաս գիտական և ճոռոմաբան լեզուով կը թուի ըսել թէ մարդիկ կ'ուզեն ապրիլ յետ մահու և թէ, հետեւաբար, անմահութիւնը պէտք է ճշմարիտ նկատուի: Բայց ասիկա համակ խոտորում և ծաղրանկար է այն ընթացքին զոր մարդկային կեանքի անկատարութիւնն ունի մահուան մէջ յաւիտենական կեանքի խնդրին վրայ: Համոզիչ նկատողութիւնը այն է որ մարդիկ կ'ուզեն ապրիլ յետ մահու, այլ թէ հիմա տաժանազին բարեշրջումի անհամար դարերէ վերջ, ստեղծագործ բրօցէսը ի գոյ ածած է էակներ որոնք իրենց օտքերը դրած են գիտութեան և նկարագրի անվերջ պողոտաներուն վրայ: Անոնք պակն են ստեղծագործութեան, ոչ մէկ մայր կրնար պնդել թէ իր երեսնան աւելի կ'արժէ քան բոլոր Ալպեան լեռները աւելի մեծ ապահովութեամբ քան որչափ բանականութիւնը կը ծանրանայ անգիտակից ժայռերէն և աստղերէն վեր արժէք ներկայացնող անհատականութիւններուն վրայ: Եւ հիմա երբ տիեզերքը այնչափ կատարելագործած է արարած մը որուն մէջ բարեշրջումը դադրած է ֆիզիքական ըլլալէ և դարձած է հոգեկան, որուն մէջ վերջապէս անսպառ կարելիութիւններ արտադրուած են, տիեզերքը անոր կատարելագործութեան համակ անգիտակցութեան մէջ մտքի և հոգիի զօրութեանականութիւնները գերեզմանին մէջ պիտի նետէ մարմինին թափթփուքներուն հետ, և աւելի հոգալով մէկուն համար որչափ միւսին համար, ամէնքն ալ հաւասարապէս աղետալի և անտրամաբան վախճանի՞ մը կը բերէ: Ուրեմն մարդկային կեանքը, ինչպէս գիտենք, բոլորովին ան-

բանաւոր է: Ամենէն յուսալից գիրքը զոր մենք կրնանք բռնել անոր հանդէպ «Ալիսը Ուոնտըրլէնտի մէջ» Սիրտերու Թագաւորին գիրքն է, երբ կը քննէ պատմական փորձին մէջ ներկայացուած գաղտնի փաստաթուղթերը: Անկատար, տենչացող մարդոց սերունդ մը կը սրբուի երկրէն, ինչպէս տղայ մը կը ջնջէ չվերջացած խնդիրներ իր քարետախտակէն, որպէսզի անկատար, տենչացող մարդոց ուրիշ սերունդ մը ըստեղծուի և յետոյ ոչնչացուի: Ոչինչ վերջացած է երբեք ո և է տեղ: Աստուած, կէս զիտուն արուեստագէտի նման, որ կը ըզբօսնու անիմաստ գործերով, կը նկարէ պատկերներ որոնց մէջ պարզապէս կ'ուրուագծէ գեղեցկութեան ձեւեր, լի խոստումով, զանոնք ջնջելու և վերսկսելու համար միայն: Տենչացող նկարագիրները, ինչպէս կ'ըսէր տգիտական մը, «կը փորձեն երաժշտութիւն ստանալ լայնասրինդներէն և սաղմոսարաններէն, որոնք երբեք ներդաշնակ չեն եղած և երեւութապէս պիտի չըլլան երբեք» և մեր ընկերային աշխատութիւնները պարզապէս կը կազմեն անցաւոր ովախներ անապատ աշխարհի մը մէջ, հոգեւոր իմաստէ դատարկ — ովախներ զորս վերջապէս անապատը պիտի սպառէ կիզիչ աւազի մէջ: Ըսել թէ մեր մարդկային կեանքի վսեմագոյն կողմերը այդպիսի տիեզերքի մը մէջ անհասկնալի և անբանաւոր են ապահովաբար շատ հեռու է ակներեւին մէջ ըլլալէ:

Երբ, հետեւաբար, կ'ենթադրենք, ինչպէս գիտութիւնը միշտ կ'ենթադրէ ֆիզիքական մարդին մէջ, թէ ասիկա բանաւոր աշխարհ մըն է, մենք ունինք դրական և ապահովիչ փաստ մը ի նպաստ անմահութեան: Բնականաբար, ասիկա կրնայ բոլորովին անկանոն տիեզերք մը ըլլալ, ճշմարտութեան առաջնորդող փաստակի թելեր հայթայթելու մէջ անկէ ամենեւին կախում չունենալու չափ, բայց այսպիսի ըմբռնում մը այնչափ անկարելի կը դարձնէ գիտութիւնը որչափ անհաւանական կը դարձնէ անմահութիւնը: Երբ Ուերանոս մուրակին շաւիղին անկանոնութիւնները երեւան հանուեցան, որոնց համար ակներեւ բացատրութիւն չկար, գիտութիւնը յուսահատութեան մէջ չիկուս, հաւանելով որ երկինք քմահաճ է: Միւս կողմէ, Լըվէտիէ

հաշուեց մեծութիւնը, դիրքը և շաւիղը մոլորակի մը որ, եթէ Սերանոսի խնդրութեանը հասկնալի պիտի դարձնէին, պէտք է որ երկնքի մէջ ըլլայ: Գիտութեան հիմնական հաւատքին պատճառաւ թէ տիեզերքը անբանաւոր չէ, նոյն այն գիտութիւնը գիտցաւ թէ մոլորակը պէտք է հոն ըլլայ, թէ և անտեսանելի, և երբ տեսողութիւնը լրացուց հասկացողութեամբ թափանցողութիւնը, և նեպտունը գտնուեցաւ, Լըվէռիէի մարգարէական հաստատումներուն մէջ նշանակուած տեղէն մէկ աստիճան պակաս տեղ մը, աշխարհի վստահելի ըլլալուն մասին գիտութեան հաւատքը արդարացաւ: Տարբեր կերպով չէ անձնական յաւերժութիւնը որ կարեւոր է մարդկային կեանքի բանաւորութեանը, տենչացող մտքի և նկարագրի ծիրերը զայն կը խնդրեն ինքզինքնին զիւրահասկնալի դարձնելու համար, և այն հաւատքը թէ հասկացողութեամբ թափանցողութիւնը, նոյնպէս հիմնուած ստեղծագործութեան բանաւորութեան վրայ, որ մը պիտի սկսի նշմարել, — երբ մենք աչքեր ունենանք տեսնելու անտեսանելի աշխարհը —, թէ հաստատուն և խոր հիմքերու վրայ հիմնուած հաւատք մըն է:

Դ. — Եթէ գիտութեան այն հիմնական ենթադրութիւնը թէ տիեզերքը բանաւոր է՝ անմահութեան մէջ հաւատքի համար այնպիսի զօրաւոր հիմք մը կը հայթայթէ, որչափ աւելի զօրաւոր հիմք մը կը հայթայթէ կրօնքի այն հիմնական ենթադրութիւնը թէ տիեզերքը բարեբար փաստ է անհատականութեան յարակաշույթեան: Եթէ Աստուած բարի է մարդուն երեւակայելի ունէ իմաստով, ուրեմն ան կը հոգայ իր արարածներուն համար, անոնց մէջ ունի առաջադրեալ նպատակ մը, և անոնց կը նայի խնամատար հոգածութեամբ: Արդար և հայրագործով Աստուած մը չի կրնար ի գոյ ամել զաւակներ, անվերջ աճումի տակ, տենչացող կատարեալ գիտութեան և նկարագրի, միայն նետելու համար զանոնք մէկիկ մէկիկ մոռացութեան մէջ, մինչև որ վերջապէս, յոգնած նոյնիսկ տունէն զոր ան շինեց անոնց համար, այրէ զայն: Ինչպէս տեսանողները (= մարգարէ) միշտ զգացած են, անմահութեան հարցին մէջ Աստուծոյ բարութիւնն ու պատիւը խնդրոյ առարկայ են:

«Դու չպիտի բողոքու մեկ փոշիին մեջ, Դու շինեցիր մարդը, ան չգիտէր թէ ինչու, Ան կը կարծի թէ ինչ մտնելու համար շինուած չէ, եւ դու գայն շինած ես, դու արդար ես»:

Բնականաբար այն մտերիմ հաստատուածք-թէ Աստուած բարի է, միշտ հանդիպած է մարդակերպութեան (anthropomorphisme) գարմացող և հեզնող ամբաստանութեանը: Չեր Աստուածը ձեր երկաբաժնի է, կ'ըսեն մարդիկ, դուք առած էք տիեզերական թագաւորութեան մէկ զբաժնը և անոր վրայ դրոշմած ձեր գէմքը: Ինչ որ ամբաստանողը բացայայտօրէն ըսել կ'ուզէ սա է որ մարդ ապշեցուցիչ սխալ մը կը դործէ երբ կ'իջնէ իր սեպհական փորձառութեան խորը, և հոն կ'առնէ լաւագոյնը և ամենարարձրը զոր կը ճանչնայ իբր իր մեկնութիւնը Աստուծոյ մասին: Թեւազրութիւնը սա է որ երբ նիւթապաշտ մը կ'առնէ ժայռեր և աստղեր, կամ երբ մօնիթ մը կ'առնէ էներժիի օրէնքի նման բացարձակ ծանօթութիւններ, իբր իր գաղափարը Աստուածութեան մասին, կը կատարէ վստածօրէն տաղանդաւոր գործ մը ցատկելով մարդկային փորձառութեան վերայէն և գտնելով խորհրդանիշ Աստուծոյ որ մարդակերպական չէ: Բնականաբար անիկա այդպէս բան չընելու: Մարդ կրնայ ինքիմէ զուրս ցատկել և նայիլ աշխարհի մարդկային աչքերէ տարբեր բաներու մէջէն կամ զայն յղանալ մարդկային բաներէ տարբեր բաներով: Բոլոր ժայռերը և աստղերը զորս կը ճանչնամ և կրնամ գործածել մտածումով, ժայռեր և աստղեր են որոնք, այն ձեւիմէ մէջ զորս կը ճանչնամ, շինուած են փորձառութեանս ներսիդին, էներժիի և օրէնքի բոլոր բացարձակ գաղափարները զորս ունիմ իմ սեպհական մտքիս շինութեան գաղափարներն են, ամբողջ աշխարհը որուն մէջ կ'ապրիմ և որմէ կրնամ քաղել խորհրդանիշներ անոնցմով մեկնելու համար Աստուածը, իմ սեպհական գիտակցութեանս աշխարհն է — մարդակերպական աշխարհ մը, որովհետեւ համաձայն էր իմ սեպհական մտածմանս օրէնքներուն: Իմ սեպհական գիտակցութեանէս տարբեր լիճ չունիմ մէջը ունէ բանի մասին իմ գաղափարներուս համար որսորդութիւն ընելու: Երբ-

գիրը այն չէ ընաւ թէ մարդ զԱստուած իր փորձառութեան մէջ գտնուած տարրով պիտի մեկնէ թէ ոչ, կարելի չէ արգիլել ատիկա, խնդիրը միայն սա է որ եթէ մարդ պիտի մեկնէ զԱստուած ոեւէ եղանակով, իր փորձառութեան սր տարրերը պիտի գործածէ, ցած թէ բարձր: Ծիզիքական էներժին նոյնչափ մեր մարմինի փորձառութիւնն է — որ կը վերարտադրուի աշխարհի մէջ — որչափ անհատականութիւնը մեր ինքնագիտակցութեան փորձառութիւնն է: Մարդ որչափ ալ նիւթապաշտ ըլլայ, ամենաջերմեռանդ քրիստոնեային նման պէտք է սուգի իր սեպհական փորձառութեան խորը, նիւթապաշտը կը փորձէ սակայն խուսափիլ ատկէ, կրնայ բարձրացնել մարմինը փոխանակ հոգիին, ամենաստորինը փոխանակ ամենաբարձրին, իրր իր Աստուածութեան մեկնութիւնը: Երկու պարագային մէջ ալ հաւատք է ատիկա, սակայն, և նոյնպէս մարդակերպութիւն: Քրիստոնէութեան մեթոտը, ընաւ տարրեր չէ նիւթապաշտին կամ մօնիսթին մեթոտէն սա

տարրերութեամբ որ փոխանակ ընտրելու աւելի ցած մաս մը փորձառութեան, կամ ենթաբերք մը փորձառութեան, Քրիստոնէութիւնը, տարրերու կարգապետութեան վրայ դասել — սկսեալ Ֆիզիքական ստորակարգեալ էներժիէն մինչև հոգեւոր թագաւորը — արդարութեան համար հառաչող և սիրով բոցավառ ինքնագիտակից անհատականութիւնը, կ'առնէ այս վերջինը (= ինքնագիտակից անհատականութիւնը), կեանքի այս բարձրագոյն ձեւը զոր կը ճանչնայ ան, և ատիկա այնչափ բարձր և անվհատ լաւատեսութեամբ մը որ կը տարածուի երեւակայութեան ամենահեռաւոր սահմանները, իրր և միակ համապատասխան պողոտանջ ճամբորդելու համար դէպի ճըլմարտութիւն Աստուծոյ մասին: Քրիստոնեան մարդակերպական է, ինչպէս ամէն մարդ այդպէս է, բայց այդպիսի անհրաժեշտութեան մը տակ ըլլալով, կը խորհի որ մարդուն ամբողջութիւնը Աստուծոյ խորհրդանիշը ըլլալու չափ ոչ մեծ է, ոչ ալ բարի:

(Շարունակելի)

X

Զ Գ Ի Տ Ե Մ

Մեծակ ու լուս, յուսակրտուր՝ չգիտեմ
Գնում եմ զո՞ւր, դառն ու սխուր՝ չգիտեմ,
Հայրենագուրի գնում եմ ո՞ւր՝ չգիտեմ...

Անհանգրուան, անսուն, վսար գնացի՛,
Երկրէ երկիր, շուրջքս օսար, գնացի՛,
Մեն մի քայլիս սանջանգ զսայ՝ գնացի՛...

Ու չգայ օրսացաւ մարդ իմ նամբին,
Սիքքս բօցեց անճող, անվարդ իմ նամբին,
Լոկ օձերն են սողում՝ անհարք իմ նամբին...

Ա՛խ, այս նամբան ո՞ւր է սանում — ձայն չկա՛յ,
Յոյսի կայծն է անհետանում — ձայն չկա՛յ,
Հայրենի՛՝ սուն, անո՛ւտ անուն — ձայն չկա՛յ...

Մեծակ ու լուս, յուսակրտուր՝ չգիտեմ,
Գնում եմ զո՞ւր, դառն ու սխուր՝ չգիտեմ,
Հայրենագուրի գնում եմ ո՞ւր՝ չգիտեմ...

Ա.Չ.ԱՏ Վ.Շ.ՏՈՒՆԻ